

Նազարէք Աղային, որոց նուիրեր եմ սոյն այս իրենց նախնեաց Ազգաբանութիւնն և ճիւղազրուութիւնը: Մեծայայտ եմ, որ իրենց նախնեաց դիւցազնութեան ազնիւ արինն անաղարտ կը պահեն իրենց երակներու մէջ, և կը ջանան իրենց ընտիր գերբաստանը միշտ ազնիւ պահել գարէ ի դար բերաւոր տարիներու մէջ:

Այսքան ինչ համառօտ կերպով նախնեացդ պատմութիւնը մինչև Զեր օրը հասցնելէս ետքը, նոյն համառօտ կերպով ասկէ վար Շաղագոմ գաւառին ստորագրութիւնը ընեմ՝ Զեր ազնիւ մտքին գուարձութիւն մ'ու գրօսանք մը տալու համար:



ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՄԱՎՈՒՄ ՊԱՒԱՌԻ

ԺԸ.

Շաղագոմ կամ Շատգոմ գաւառ՝ որ հիմա Թորթում կ'ըսուի, կարնոյ արեւելեան հիւսիսի կողմն կ'իյնայ, կարիննէն տասն և երկու ժամու չափ հեռու է: Իր հարաւայտի կողմն է Պարս լեռ (քիրէճը սաղը) վրան դէպ իւր արեւելքը թաջափայտի լեռան գօտին է (որ տումլի սաղի կ'ըսվի): աս լեռան գլուխ երկու փոքրիկ լճեր կան, որոնց մէկն թաջափայտի նշանաւոր լիճն է, ուխտատեղի, և միւս Նորջէնի գիւղին վրայ, որուն մէջ կարմրախայտ (ալապալըք) ձուկ շատ կ'ըլլայ. և այս լեռներու վրայ կը զոճուին վայրի աշծեամներ, վայրի ոչխարներ, կինճ և այլ ուրիշ պատառող զազաններ: Երեք ձորի մէջ է այս բոլոր գաւառ, ու կ'ըսուի կցղայ, թախու, և Ստոր: Ստորի արևմտեան կողմն է Վաերիկ լեռան գօտին, և այնպէս կարգաւ կու գայ թախուայ լեռ, և Հարկեորի (՝) լեռը, որոնք բոլորն ալ ան-

տառապատ են՝ չամ ծառերով և ուրիշ տեսակ տեսակ ծառերով: աս լեռներու վրայ ալ վայրի կենդանիներ շատ կան, և այս լեռներ 16 ժամ հեռու են կարին քաղաքէն: Այս երեք ձորակներէն ալ մէկ մէկ գետակներ կը վազեն, որոնց մէջ կարմրախայտ ձուկին շատ ազնիւր կ'ըլլայ, Գետակներու ջուր շատ անոյշ, ափունք կանաչազարդ ու ծառաւէտ. օղը առողջ, պարտէզներով և պողաքեր ծառերով լեցուն, անանկ որ կարնոյ քաղաքին պարտէզն կը կոչվի այս գաւառ, որուն վերի կողմերը Թութ, կեռաս, խնձոր, տանձ, ծիրան, սերկեւիլ, դեղձ, հուն, զղեար և այլ ասոնց նման պտուղներ այնքան շատ կ'ըլլան, որ կարնոյ քաղաքին և իւր շրջակայից բնակիչները կը կշտացնեն կոր, և վարի կողմերը՝ խաղող, Թուզ, ընկոյզ, ձիթապտուղ, դամն, նուշ, շուր, բրինձ և բամպակ և այլ նման պտուղներ ալ կ'ըլլան: Առատապէս, գարի, ցորեն, հաճար, կորեկ, և այլ նման բուսեր կը ցնակին և ըստ ժամանակին շատ աղէկ կ'ըլլան: Որովհետեւ տեղին կլիմայն բարեխառն է, ոչ շատ տաք և ոչ շատ ցուրտ, տարւոյն ամէն եղանակներն իրենց բուն յատկութիւնները կը պահեն: Այս գաւառին լեռնոտ տեղերն ալ ամայի չեն, կաղնի, ցրղի, զինճ, և այլ ուրիշ տեսակ ծառերով զարդարուն են: Առաջի գարնան գրօսալից տեսարան մ'է մարդկանց, լեռներու, հովիտներու ձորերու և ծառերու կանանչ ու գունազեղ ծաղկանց մէտ մէտ ծիփալ արեւուն պայծառութեան մէջ, գեփիւտի հովերու առջեւ՝ ծովուն հանդարտաշարժ ալիքներու նման: Պաղ և գու վացուցիչ գետակներ լեռներէն ի վայր հոսելով, իրենց արծաթափայլ ալիքներու փայլուն տեսութիւն՝ անդարարձութիւն մը կը բերեն արևուն շող ճաճանչներու, ու անոշ խոխոջմամբ ու դռնամար անցաւորաց լսելիքը կը զուարճացնեն:

Վերը յիշած երեք ձորակի գետակներ թիչ վար երթալով՝ իրար կը խառնվին ու մէկ տեղ լճակ մը կը ձևացունեն. և այն լճակին բերնէն գարմանալի ջրվէժ մը

հեղիակն յիշատակեմ զուրս. բայց յայտնի չէ թէ վերջ. յիշատակուած Աւակներուան ազաներն որոնք որդին էր:

բարձր ապառաժին վրայէն փրփրալով ու ձեան հիւսի պէս թաւալելով վար կ'իջնան, այնքան հեռու նետելով իր ալիքը, որ ջրվէժին տակէն ճանրայ է և կարավան կ'անցնի առանց թրջվելու: Շաղագոմի գաւառ՝ ինչպէս իր հրաշակերտ եկեղեցեաց աւերակներով ու բերդերով կը ցըցնէ որ յառաջ շատ շէն ու բազմամարդ եղեր է, մանաւանդ կամարական երեւելի նախարարաց օրը, ինչպէս իւր հռչակաւոր աւերակներու նշմարանքներ կը քարոզեն: Մինչև ցայսօր անանկ և աննդուխին կայ նաև այլազգեաց մէջ, որ այն երեք հրաշակերտ եկեղեցիները, խախու, էօշք և իշխան, այն գաւառին մէջ երեւելի իշխանի մը քայր, ու իւր դուստրը շիներ են, որոնք այնքան տարիներ անցնելէն ետք՝ հիմա տեսնողը կը կարծէ՝ որ յիսուն տարուան շէնք հազիւ կան, անանկ նոր ու աղւոր տեսք մ'ունին:

ԺԹ.

Երաշխուտ կամ խաշուտ, աւերակ գիւղաքաղաք, որ կամարականաց գաղթելոց ժառանգութիւն մ'ու սթարան մ'էր, և հիմայ աւերակներով կը հծծէ իւր դժբաղդութեան վրայ, լեբան մը ստորոտ վայելուչ դիրք մ'ունի. քիչ մը իրմէ հեռու է վարայրվարոյ բերդն. կան այն կողմեր ուրիշ հին շինուածոց նշմարանքներ, փլուլած եկեղեցիներու պատեր և գերեզմաններ: Իրմէ մի քիչ վար գետակ մը կանցընի, որուն արծաթափայլ ալիքն այն որիւզաւէտ ափերու հովիտները կ'ոտզեն. պարտէզներու աւերակներ կան և աւերած ջրանցքներ: Անկէց շատ հեռու չմնար Դարանաղին, ուրկէց քարաղ կ'իլլայ: Թէպէտ բոլոր այս կողմեր աւերակ ու անշէն մնացեր են, բայց իր տխուր տեսարանի մէջ դեռ գուարճալի երեւոյթ մը կը ցըցնէ: Այս Շաղագոմի թաւս երկու ձորակին մէջ, այս ինքն է խախու և Ուտոք, ամենեւին ջրխտոնեայ չէ մնացեր, բոլորն ալ մահմադական են: Իսկ Կըցզայի վերի կողմեր երեք չորս գեղ ջրիս-

տոնեայ կը գտնուին, որոնց մէջ քառասուն մը տուն կաթոլիկ են. միւս գեղեր՝ որ վաթմնէն աւելի են՝ բոլորն ալ մահմէտական:

Այս նախնեաց դժբաղդ ու տխուր տեսարան մեզի խորհրդաբար դաս մ'է՝ միշտ մտքերնուս մէջ նկարելու աշխարհքիս յեղյեղուկ փոփոխութիւնը, և այս փոփոխական աշխարհքի մէջ առօրեայ բաղդաւորութեամբ չպարծիլ և դժբաղդները չարահամարեմ, մտքերս բերելով որ մենք այս աշխարհք մնացական քաղաք չունինք, այլ երկինքն է մեր հայրենիք, քաղաք մնացական, որուն արժանի ընէ Աստուած գամէնքն ալ իւր գթութեամբ. ամէն:

Ի կարճ 1853. Ի Ղարս Կ. Պոլս 1858.  
ՍԵՐՈՎԵՒ ՔԱՆԱՆՍ ԲԱՅԱՆ

ՀԻՆ ՀԱՅՈՑ ՕՐԷՆՔԸ Ե Ե Ե  
Ե Ե Ե ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Բարդաժան Էղեացի ճակատագրի վրայ տրամախօտութիւն մ'ունի՝ ուր կը յիշատակէ ինչ չայոց մէկ օրէնքը՝ մարդասպաններու մասին: Իր տեղեկութեան համեմատ՝ իր ընտանեաց անդամներէն մին սպաննողը՝ չայոց մէջ մեծագոյն յանցանք մը գործած չէր համարուեր, այլ միայն գործադրող մը այն իրականց՝ զոր ամէն մարդ ունի իր ւստացուածքին վրայ:

« Պարթեւաց և չայոց մէջ մարդասպանները կը դատապարտուին երբեմն դատաւորներէն, երբեմն սպաննալիներու ազգականներէն. և եթէ մէկը սպաննէ իր կիներ, կամ իր անորդի իղբայրը, կամ անամուսին քայրը, կամ աղիկը՝ ոչ մէկէն կ'ամբաստանուի. այս օրէնքը կայ այդ գաւառներուն մէջ. մինչդեռ Յունաց և Հուսիսայեցեաց քով մեծագոյն պատժոյ կ'ենթարկուի իր ընտանիքի անդամները կամ ազգականները ըստ սպաննողը »:

Տես Bibliotheca Veterum Patrum հրատ. Կալանդիի, Հատ. Ա, վեներտի էջ 684:

